

# ՀԱՅ ԱՊՐԻՆՔ

(Ի ՆՊԱՍ ՆՈՒԹԱՐԱՇԷՆԻ ՄԷՋ ՇԽՆՈՒՈՂ  
ՆՈՐ-ԶԱՑԸՆ ԹԱՂԻ, ԵՒ ՊԵՅՉՈՒԹԻ ՆՈՐ-ԶԱ-  
ՑԸՆԻ ՄԷՋ ԿԱՌՈՒՑՈՒՈՂ ԴՊՐՈՑ-ԵԿԵՂԵՑԻԻ  
ՖՈՆՏԵՐՈՒՆ) :

Գրեց՝  
ՅՐԹ. ԶԵԴՐԸԴՔԵԱՆ



ԵՐՈՒՍՈԼԱԿ

1934

891-99

9-48

79 NOV 2011

891 99

Q - 48

Հրատարակութիւն Սաղիմարնուկ Հանրեցիներու

## ՀԱՅ ԱՊՐԻՆՔ

(Ի ԽՊԱՍ ՆՈՒՐԱՐԱՋԷՆԻ ՄԷԶ ՇԻՆՈՒՈՂ  
ՆՈՐ-ՀԱՃԸՆ ԹԱՂԻ, ԵԻ ՊէՅՐՈՒԹԻ ՆՈՐ-ՀԱ-  
ՃԸՆԻ ՄԷԶ ԿԱՌՈՒՑՈՒՈՂ ԴՊՐՈՑ-ԵԿՆԵՑԻ  
ՖՈՆՏԵՐՈՒԽ):

Գրեց՝  
ՅՐԹ. ԶԲԴ-ԲԲԴԵԱՆ



ՎՐՈՒ Ս Ա Գ Լ Ո Ւ  
1934

45-30426

17 JUL 2013

49124

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Ներկայ գրքովի պարունակութեան առաջին մասը  
յատկապի գրի առնուած էր Հ. Բ. Բ. Միուրեան  
Երուսաղմի Մասնաձիւղին Լասարական մեկ համ-  
դեսին համար, ուր և արտասնուած է:

Հրատարակութեան տուին զայն, խորհիշով թէ  
թերեւս կրնայ դոյզն չափով օգտակար լիսա՝ բովան-  
դակ գաղութահայ կեսեցի մահացու որդոյ եղող այ-  
շասերումի դիմ պայմանական տեսակետով:

Երուսաղմ

Յ. Զ.



65493 - 67

187 JUL 2013

49727

ՊԱՍՏ ՀՈՎԱՅԻ

— — — — —

քանի նվազուա առեցած ուսուր պերան ըստ մաս  
հակառակ Ա. Ա. Հ. ու առաջաւ մեր առաջաւու  
առ թե նախանձուա ներ պահան Ա պահանուա  
և առաջանաւուա ու առ առաջան Ա պահ  
և առաջան Ա պահ Ա պահ Ա պահանուա  
առաջան առաջան առաջան առաջան առաջան  
առ առ առաջան Ա պահ Ա պահանուա գոյն  
պահան առաջան առաջան առաջան առաջան

.2 .9

Նկատուա



68493-67

ՀԱՅ ԱԳՐԻԿԱ

(Անգլական)

— — — — —

Առ այս հայեա պահանուա ի  
առ գրան բանի խորա պահանուա  
ենուա ու այսի պահանուա թեա  
Պահանուա և այս պահան  
էնուա հայեա պահան եա պահան,  
ու այս պահանուա պահան վաստի,  
Պահանուա պահան պահան գոյնի  
Պահանուա նաց եւ կամ ուստի ցանց  
թե առ այս պահանուա պահան  
առ այս պահան պահան ու պահան  
Պահան պահան եւ առ պահան  
Պահան պահան պահան պահան  
Պահան պահան պահան պահան  
Պահան պահան պահան պահան  
ՊԱՅ ԱՊՐԻՆՔ

## ՆԱՅ ԱՊՐԻՆՔ

(Յանձառը)

Բեմէն այս համես լըսարանական  
 Կը լըսենի յանախ խրատ պատուական  
 Նըմոյց մը ազնիւ բարեգործութեան  
 Բարեգործական Հայոց Միտրեան:  
 Հոգեւոր հայրե բանգէտ եւանդուն,  
 Եւ հայ բըմիւկներ մասնագէտ զիտուն,  
 Մըտառական, ազգային գործիչ,  
 Մանկավարժներ քաջ եւ կամ ուսուցիչ,  
 Դեռ ամէն կարգի փորձ ազգայիններ  
 Մեր մըտին, հոգւոյն, մարմնին են շամբեր  
 Սընունդ հանելի եւ շատ պիտանի  
 Դիմագրաւելու համար մեր կեանքի  
 Բարդ դժուարութեանց, ահեղ փորձանաց  
 Որոնի մեր վերեւ են ընդմիւն կանգնած:  
 Երախտառեալ ես ալ իմ կարգիս  
 Օր մը յանկարծուս սա քերի մտիս  
 Թէ՝ աղէկ բան է առնելը՝ երէ  
 Տալը աւելի մեծ հանոյք կ'առքէ:

Ուսի եւ ընդփոյք ինքս ես ինծի  
 Արդար պահանջով դատաստան բացի  
 Թէ՝ ինչո՞ւ չառնեմ սատար հանդիսան  
 Բաժին մը ուսիս համես բայց պիտան։  
 Եւ որովհետեւ չի մասնագէս  
 Պէս պէս զիտուրեանց եւ կամ գլրագէս,  
 Ոչ բըմիւլ նըմուտ, ոչ լաւ բեմբասաց  
 (Բաղդը իմ կեանի մէջ բողուց այդ բաց)  
 Ս.խըր հանրային կեանի օգտակար  
 Ոչ մէկ մեծ ազդակ իմ մէջը չըկար,  
 Ուսի խորհեցայ թէ՝ կրնայի ի՞նչ  
 Գէք դոյզըն չափով տալ բան մը շինիչ.  
 Ըլլալով արդէն խիս հետաքրքիր  
 Հանրային զործոց եւ շատ ուշադիր,  
 Կը տեսնեմ տեղ տեղ լընացած բարեր,  
 Փըտած, վարակիչ, շարաւոն վէրեր,  
 Որոնց երբեմըն տալ նեդրակ անմեղ  
 Չըլլար մահացու, այլ դարման ու դեղ։  
 Խկոյն եւ խկոյն հըրատապ հարցի  
 Յատուկ նիւթ մը ես տեսայ ընտեցի։  
 Նիւթ մը շատ համես եւ շատ ալ մեկին  
 Երեք նիւթերով, թէեւ ոչ խրին,  
 Սակայն արդարեւ Հայ Ս.զգի Տունին  
 Նըման է երեք աղամանդ սիւնին։

\* \* \*

Ս.րդ, նիւթիս երեք նիւթերը փափուկ,  
 Երէ կը խօսին սրտերնուկ տափուկ,  
 Են՝ նախ՝ հայերէն խօսիլ, եւ երկրորդ  
 Հայ զրգեր կարդալ ընսէլ աւելորդ  
 Յօգնուրիւն մըն է, ժամերու վատնում,  
 Մտի ուժ՝ աչաց լոյսի ըսպառում։  
 Գալով երրորդին՝ ոչ նըւազ ան ալ  
 Կարեւոր առջի երկումէն դարձեալ,  
 Երգելըն է դա, երգել հայերէն,  
 Յատկուրիւն մընտիր ըրբուած մեզ վերէն։  
 Ուրեմն կըրկնենք մեր նիւթը դարձեալ,  
 Հայերէն խօսիլ, հայերէն կարդալ,  
 Հայերէն երգել. ասոնք պիտ' ըլլան  
 Իմին միտք բանին, խօսերն այս օրուան։

\* \* \*

Կը տեսնեմ յաճախ մեր ազգէն շատեր,  
 Այրեր կամ կիներ, երիտասարդ, ծեր,  
 Մեծ ախորժակով օսարին լեզուն  
 Կը խօսին իրենց ամեն զործերուն  
 Մէջ, եւ ամեն պան տեղի անտեղի,

Ըլլան տունի մէջ թէ բդրախնաղի:  
 Կը խօսին լեզուն մըրանիին քօքէթ  
 Անգլիացուն մեծ՝ որուն լայն փօքէթ  
 Եթէ լեցընես աշխարհը բոլոր  
 Դարձեալ անյագուրդ կ'ըսէ «կիվմի մօր».  
 Իսալացիին, գերմանին լեզուն,  
 Ի շարժս այլոց նոյն խսկ Բորենուն  
 Մոնկօլ զազանին, որ մեր բերնին մէջ  
 Զըրողուց լեզու կըսրատեց անվիշը:  
 Վերջապէս բոլոր ազգերու լեզուով  
 Կը խօսին անոնք հաճոյցով սիրով,  
 Բայց երթե՛ ըլքեղ լեզուով հայկական՝  
 Մեր պապերէն մեծ ժառանգ պատուա-  
 կան:  
 «Ո՞վ մեծասիանչ դու լեզու» պերն հայկ-  
 եան,  
 Նըման նեզ արդեօֆ ուրիշ տեղեր կա՞ն —  
 Ինչպէս որ կ'ըսէ բանասեղծը մեր  
 Դասելով ըգֆեղ ամէն բանէ վեր —  
 Դարերու մըրին կիրներէն խրին  
 Շաւխող ես զրծեր կ'ընթանաս նետին  
 Քաղցրահունչ խօսի առուակ նեղասան  
 Ակնաղբիւր զեղուն Հայ Մըտին անման:  
 — «Ինչո՞ւ չես խօսիր, եղբա՛յր սիրելի,

«Քու ազգիդ լեզուն, լեզուդ մայրենի»՝  
 Կը հարցնեմ խսկոյն այսպէս շատերուն՝  
 Այլապատճերու հոգով շատ եռուն:  
 — «Եղբայր մենք ունինք լեզու մը աղուոր  
 «Որուն նըմանը ազգաց մէջ բոլոր  
 «Հազիւ թէ ըլլայ, շատ ֆիշ կը գրսնես  
 «Եթէ անձանձույթ ուսուվ պըրպըսն։  
 «Կամ լեզու չըկայ շուրջ ձրգել կրցող  
 «Մեր լեզուին վլրայ՝ զիտցած ըլլաս թող:  
 «Շատ չըպարծին թող նուրբ մըրանսացիք  
 «Ճոխուրեամբն իրենց լեզուին գեղեցիկ,  
 «Անգլացիներն այդ յաւակնուրիւն  
 «Չունին չեն ալ տար կարեւորութիւն,  
 «Քանիզի այն մարդիկ կարն խօսելով ալ  
 «Կարող են շատ բան հասկըցնել տալ...  
 «Գերմանիներ, նաև իտալացիներ,  
 «Ըսկանինաւեան ցեղեր, ըսլաներ,  
 «Չունին հայ լեզուէն գերիւլեր արմէք  
 «Ունեցող բարբառ, լեզու բանկարմէք:  
 «Արդ՝ հարցնեմ նեզ հայորդի, հայ մարդ,  
 «Դուն չես խօսիր զայն ի՞նչ է քու պատ-  
 ճառդ.  
 «Օսարին առջեւ կ'ամըշնա՞ս միքէ  
 «Կամ կը համարես եղած տէմօտէ»

«Հայ ազգի լեզուն, բարբառդ մայրական  
«Որ գիտցողին քանիկ գանձ մ'է պատուա-  
կան:  
«Ամօք, ամօք քեզ երէ նախատինք  
«Սեպես զործածէլ խօսքը զոր նախնիք՝  
«Երանաւորն Սահմալ-Մեսրոպներ,  
«Եզնիկ, սուրբ Պետոնդ ու Եղիշէներ,  
«Փարպեցի, Դաւիթ փիլիսոփան վսեմ,  
«Սուրբ Նարեկացի եւ դեռ զ՞րեն ըսեմ...  
«Միծ պատմահայրեր, իմաստասկւներ  
«Սուրբ Թարգմանիչներ, աշխարհակալ-  
ներ,  
«Իշխաններ հրզօր, իշխանազուններ,  
«ՄՏի ու մարմնի գերզօր ժիտաններ  
«Փառեով պարծաճով են ընդմիւս խօսեր:  
«Ըսէ՛ անոնցմէ դուն ի՞նչ աւելի  
«Ունիս, ո՞ր արժէնդ կը հաւասարի  
«Մէկ տասներորդին անոնց պանծալի  
«Արժանիքներուն, ո՞վ հայ խղճալի,  
«Որ ցես զիջանիր, կամ թէ կամաչես  
«Որ չըլլայ չըլլայ թէ հայ նաևնան քեզ:  
«Չե՞ս խօսիր, ինչո՞ւ, ըսէ՛, հարց կուտամ  
«Հայ տըլայ, պարոն, օրիորդ, մատամ»:  
Այն ատեն նա ոչ արդարանալի

Կուտայ ինձ ասպէս պատասխան մ'անիլ.  
— «Մենիք Անատոլի բուրքին շատ մօժիկ  
«Ծըներ մեծցեր ենք ընկեր մըսերմիկ,  
«Ս.նոր լեզուն մեզ դարձեր է կապանի  
«Ս.մուր կաչկանդող, ալ ի՞նչպէս կըրնանի  
«Թօքափել մեզմէ մեր ճիգով անօր  
«Դառնալ հայ լեզուին, որ այեւս խոտոր  
«Կը համեմատի մեր խառնըւածին,  
«Մերին կորդացած լեզուին ու մըսին»:  
Եւ կամ կ'առարկեն իմաստակօրէն,  
Թէ՝ այն օրը երբ ծըներ են մօրմէն,  
Երեսց մայրիկը օրերգեց զիրենին  
Այն երկրի խօսքով որու խիս օրէնին՝  
Փակագծով ըսեմ՝ հացին, պանիրին  
Ճամբան գտնելու օրէնքը խորին՝  
Կը պահանջէ որ միմիայն խօսին  
Լեզուն խոռապզին, ֆուլին, հոմուսին:  
Բայց ըրբամագիր չեմ հաւատալու  
Պատհառաբանող այդպէս խօսերու,  
Քանզի վստան եմ քէ օր մը ինիք ալ  
Տեսաւ հայ դպրոց, զիրք ու զըրակալ.  
Շուտ շատերու պէս ինին ալ է տէրը  
Հայ լեզուին, միայն կը պակսի սէրը:  
Մէկ մասնիշին ալ մեր դժբախտ Հայ ազգին

«Հայերէն ինչո՞ւ չես խօսիր» հարցին  
կը ըլւարի խիս կը մընայ մոլար,  
Օ՛, ա՛յս մէկն է արդարեւ քըսուառ ...  
Քանզի չի գիտեր թէ ինչո՞ւ իրաւ  
Պապերու լեզուին ինի ա՛լ վերջ դրաւ.  
Կամ այլասերած է ա՛լ չի գիտեր  
Թէ ի՞նչ է ազգը եւ ի՞նչ են ցեղեր:  
Ս.նոր ազգութիւնն, կրօնքը, լեզուն,  
Ս.պրին է միայն, ապրիլ նոյս փայլուն.  
Կապկել մըրանկին եւ անգլիացուն  
Շարժումը քօքէթ, ձեւերն ու լեզուն՝  
Սովորոյթները, բարերն անամօր,  
Վերջապէս որքան կրթնայ ըլլալ մօս  
Ս.նոնց որպէսզի կարծեն թէ իրաւ  
Եւրոպացի մ'է լուսամիտ պըռաւ:  
Սյովիսիները չեն գիտեր անուուս  
Չեն հետաքրքիր հեռուուս կամ մօսուս  
Թէ ի՞նչ է հայը, ի՞նչ յատկութիւններ,  
Առաքինութիւնն, աննըման գանձեր  
Կան անոր հոգուոյն մէջ անոր սրտին,  
Եւ ի՞նչ գոհար է պըտուղը մըսին:  
Մէկ խօսնով ըսենի ապուշ թիփ մ'է սա  
Որ ինչզին ծածկած ի զուր կը յուսայ  
Արժէքաւորուիլ, առանձին փայլիլ

Բայց բընա՛ւ երեխ հայ չը ճանչցընիլ:

\* \* \*


Դուք մի նըմանին այդպիսիներուն,  
Հայրէ ր, եղբայրնե՛ ր, բոյրէ ր փափկասուն.  
Պարծանիով ըսէ՛ թէ՝ ձեր պապերուն  
Սերունդն էֆ ընտիր, ու ձերին լեզուն  
Մէծ հրպարտութեամբ խօսեցէֆ ազաս  
Երէ պիտ' մընաֆ հայեր հարազաս:  
Դարձեալ կը կըրկնեմ, հայերէն խօսէ  
Ե՛ղբայր, երէ ոչ առջեւըդ փոս է,  
Կը գահավիճիս որուն մէջ խսպան  
Խախտելով ազգիդ հիմն անկիւնաբար:

\* \* \*

Դառնանի մեր նիւրի սա երկորդ նիւրին  
Որ հանելի է միայն սիրողին,  
Հայերէն կարգալ՝ սա ժիշեր մեզմէ  
Աւա՛լ հազիւ թէ կը հետաքրքրէ.  
Մեր նոր սերունդի մի մասը ըստուար՝  
Իր պարապ ժամերն ոսկի ու գոհար  
Լոկ կը մեռցընէ հանոյի համար,  
Երալով պալօ, սինեմա եւ պառ:

Խաղեր այլազան սըրբարանային  
Ժամանցի համար յաճախ կը նային.  
Նորաձեւութեան դարձեր են գերի  
Եւ կամակատար զարդի ըրպարի,  
Լուր խսկ չունին քէ ի՞նչ է Հայ Գիրքը  
Եւ ի՞նչ են անոր պէս պէս բարիքը:  
Հեյ, հայ բարեկամ, տեղի ըսեմ մեզի  
Հանոյիներու մէջ է՞ն գերազոյնի.  
Սըրտի, հոգիի, սընունդը մըտքի  
Պալասանն ամէն կոռտացող վէրքի.  
Միայն Հայ Գիրքը. Հայ Գիրքն է անի  
Կը պատուիրեմ մեզ միւս կարդալ զանի:  
Դուն կարդա՛ Բաժմէի, կարդա՛ Արովեան  
Քամառ-Քարիպա, Հայրիկ Խըրիմեան:  
Կարդա՛ Նալպանտեան, կարդա՛ Ալիշան,  
Մեծ Փէտիկրազեան, անման Վարուժան,  
Եւ Սիամանքօ, ե՛ւ Պետրու Դուրեան,  
Կարդա՛ Թումանեան, Նարդոս, Աղաեան,  
Եւ Ահարոնեան, Վահան Թէֆէեան,  
Մեծարենց, Զարենց՝ Արշակ Զապանեան,  
Սիտալ, Համասեղ եւ Կուտան Զարեան,  
Զապէլ Ասատուր, Շուշան Կուրդինեան:  
Եւ դեռ հայ մտքի համաստեղութիւնն  
Ամբողջ, հոյակապ, լուսալառ, փաղփուն,

Ու կը տանի մեզ հայրենի աշխարհի  
Ուր կը հանգչին մեր նախնեաց սուրբ նըւ-  
խարժ.  
Սյն կախարդական աշխարհը մերին  
Հեթեարային լի խորհուրդով խորին...  
Գընա՛ անոնց նէս, բարձրացիր վե՛ր, վե՛ր  
Ո՛րքան որ կրնաս հայրենի լեռներ.  
Իջի՛ր անոնց նէս ձորեր խորխորաս,  
Փապարներ, ծերպեր սուրբ ու անարաս.  
Սնոնի կը տանին մեզ դաշտեր ծաղկուն  
Ուր կ'աշխատի հայ մշակն, ու մեղմուն  
Ժիր ու բազմազիւս կը բաղէ նեկտար  
Թոչելով ծաղկէ ծաղիկ անգաղար:  
Քալէ՛, միւս բալէ՛, անցի՛ր լեռ ու սար  
Կը հանդիպիս մեր գետերուն վարար,  
Սնտառներ մայրի, անտառներ սոսեաց  
Կը պատմեն մեզի փառքէն մեր նախնեաց:  
Կը տեսնես հայ մօր արցունիի առուակ,  
Հայ կտրիներու արեան լին, ծովակ:  
Կ'ունկընդրէս այնտեղ քէ ի՞նչպէս կ'երգէ:  
Աշնան դալկահար տեհւըն ոսկէ:  
Հըծինովով մը խոր ու սըրտամուրնե  
Ուպէս աղերսան մահուան անողոք:  
Բանատեղծական խորհուրդները յուղ



Կ'ըմբուխնէ սիրտը կ'ըլլայ միշ հաղորդ  
Արշալոյներուն՝ շաղերով օծուն,  
Վերջալոյներուն՝ գոյներով զեղուն:

\* \* \*

Այս բոլորէն վերջ, քու սիրտը, նոզին  
Հասած կը տեսնես բարձունի մ'ահազին  
Բարձունի վեհագոյն հանոյք վայելի,  
Եւ երանութեան, գերագոյն կեանի,  
Ճըշմարիս սիրոյ, յորդ արբըռանի,  
Արդար ցասումի, անմեղ պարծանի:  
Կը դառնաս իսկոյն ողջախոն, արի,  
Պաւալան բարիի, աններով չարի:  
Կարդա՛, հայ եղբա՛յր, հայ զիրքը կարդա՛,  
Հայ ապրելու բուն գաղտնիքն է դա:

\* \* \*

Քիչ մըն ալ տեղ տանի սա վերջին կէտին՝  
Երրեակ միութեամբ համես մեր նիւրին.  
Կարծեմ չըմոռցամ, հայերէն երգել,  
Որուն վսահ եմ քէ ո՞չ մէկ արգել  
Կը սպանայ երէ միայն մենի կամին:  
Մեր բոլոր ուժով ու պայքար տանին:

Կարծես ազգային մենի երգ չունենանի  
Ըզգացումով լի սրբող հուր, խայտանի,  
Որ դեռ մեր մէջ կան մարդիկ ապիկար-  
Երգող միշ օսար երգեր անպատկան:  
Մեր քրքաբարբառ հայրենակիցներ  
Այս տեսակէտով ըլքո՞ր են կոտրեր,  
Կ'երգին հա՛ կ'երգին, ուժով կը պոռան  
Մինչեւ որ պատոյն կոկորդ ու ըերան:  
Ե՛ղբայր, չեմ զիտեր, եւ բըւեմ ի՛նչպէս  
Այն տաճկաբարոյ երգերը պէս պէս.  
Մէկը օրունա՞մ է քէ ի՛նչ խաճնախոփ,  
Ուրիշներ լրկի ոնով աղքիւսի  
Որոնց անունն իսկ բըւելը այսեղ  
Անարգանի է մեզ եւ մահացու մեղ:  
Մեղի չե՞ն մեր ազգի մեծ երգիչներուն  
Որոնի տիւ զիւեր ըզգացմամբ զեղուն  
Երգեր են գըրած, երգեր խանդավառ,  
Շինիչ ու կըրբիչ, մաքուր սիրավառ.  
Մեղի չե՞ն մեր անմահ Կոմիտասներուն  
Եւ Նահ-Մուրատեան հաջ երգիչներուն,  
Եւ դեռ բազմարիւ նիսեր ու նորեր  
Որ երգի համար կոկորդ են պատուեր:  
Ուրեմնն Ե՛ղբայր, հայերէն երգենի,  
Օսարին անհամ երգով չանարգենի

մեր երգիչներն ու բանասեղծները.

**ԶԵՐԳԵՏԻ** օսարը, միշտ երգետի մերը :

\* \* \*

Փակելէ առաջ մեր խօսքը մէյ մ'ալ  
Կըրկնետի այն ինչ որ կ'ուզենի բաշ զիս-  
նալ.

Հայերէն խօսիլ, երգել եւ բնա՛ւ չտալ  
Օսարի լեզուին, օսարի գորդին՝  
Նախապատութիւն վա՛ս տանկի երգին:  
Սյապէսուլ միայն կ'ապրինի անսասան  
Ինչպէս կը գըրէ նար-Պէյ սըրբազն.  
«Հայ ապրինի եղբարք մարդկուրեսն  
մէջը

«Հայ կընիք և մեզ պատմութեան էջը

«Հայ անուամբ ըզմեզ կ'ողջունեն երկիխին,

«Եղբա՛րք հա՛յ ապրինի, եղբարք հա՛յ  
մեռնին»:



## ԶԱԻԵՇՏԱԿԱՆ

ՈՒ Գ. Գ. Ե Լ. Բ Թ

20րդ էջի 5րդ տողը կարգալ այսպէս. —

Հայերէն խօսիլ, հայերէն կարդալ,  
Հայերէն երգել եւ բնա՛ւ չտալ

## ԶԱԻԵՇՏԱԿԱՆ

Դ Ր Ա Խ Տ Ա Պ Ա Տ Ո Ւ Մ . . .

(Ի սկս ա շ կարտն հայուհեաց)



Անցաւոր կեանքի ամենայետին վայելք-ներէն իսկ յղփացած՝ Տիկին Ծաղիկ հաւաքած իր զոյքերը այս աշխարհէն՝ առօք փառօք մուտք գործեց յաւիտենական աշխարհ։ Հոն դատաստանական քննութեան օր մը ամենանրբին քամոցներէն մեծ դժուարութեամբ անցած — որուն համար կը զարմանար, տեսնելով որ երկը վրայ իր ճանչցածներէն շատերը, նոյն իսկ լուացարար Մարիամի, ջրկիր Սուրբիկի պէս խեղճուկը կնիկներ դիւրութեամբ կ'անցնէին — վերջապէս Արքայութեան մուտքի տոմսակը ձեռքին՝ կանդ առաւ Գրախարի գրան բերանը պահակ կեցած հրեշտակին առջև, ու, հպարտութեամբ, նոյն

իսկ առ ի քաղաքավարութիւն բարեկելը մըտքէն չանցընելով, ցոյց տուաւ ձեռքի իրեն անծանօթ տառերով զրուած ու դատաստանական հսկայ կնիքը կրող տոմսակը...: Փութկոտութեամբ ու յարգալիր շարժումով մը առնելով նորեկ Տիկինին ձեռքէն իրեն երկնցուած քառդը սպիտակազգեստ հրեշտակը՝ թեթև ժպիտով մը խոնարհութիւն մը ըրաւ, դարձուց Դրախտի դրան բանալին ու իսկոյն Տիկին Ծաղիկին առջև տեղի տուաւ Դրախտին հսկայ դուռը, որուն ետեւ հրեշտակիներու խումբ մը իրեն յատուկ պաշտօնակերու վրայ զբաղած էր: Երկնային պահակը Տիկ. Ծաղիկին ու ձեռքի տոմսակը անոնց յանձնելով՝ ինքը դուրս ելաւ ու զոցեց դարձել դուռը իր պաշտօնին զլուխն անցնելով:

Դրախտի դրան ներսի կողմը գանուող հրեշտակիներու հոյլը՝ Տիկին Ծաղիկի քառդը զանազան տոմսարներու քով պատցնելով, անոնց մէջ արձանազրելէ ու յարակից դործողութիւնները աւարտելէ յետոյ, հրեշտակի մը յանձնեց Տիկ. Ծաղիկը տանելու ուր որ անկ էր:

\* \* \*

Այժմ Տիկ. Ծաղիկ հրեշտակին առաջնորդութեամբ կը յառաջանար դրախտի ընդարձակ գեղագուարճ պողոտաներէն...: Այս Դրախտ ըսուածը ի՞նչ ընդարձակ ու փառաշուրջ տեղ է եղեր... Տիկ. Ծաղիկի աշխարհի մէջ տեսած, իր հարուստ կեանքի տևողութեանը պատած ու վայելած տեղերէն ո՛չ մէկը կարելի էր բաղդատել այդ տեղին հետ...:

Անոնք միշտ կը քալէին ընդարձակ պողոտաներէն, որոնք ո՛չ ծայր ունէին, ո՛չ ալ ճոթ։ Իրենց գնացքին աջ ու ձախ կողմերուն, զարմանալի կանոնաւորութեամբ շարուած փառայեղ վիշտաներ, պերճաշուրջ ապարանքներ — որոնց առջև անման բուրաստաններու մէջ խնդացող վարդերու մեղրածոր շրթներէն սէր կ'ըմպէին յաւերժական սոխակներ, ու մեղուներ անմահական մեղր կը պատրաստէին երփներանդ ծաղիկներէն՝ Դրախտի բնակիչներուն համար — հիացումը կը յափշտակէին Տիկ. Ծաղիկի, որ յաճախ կը հարցնէր իրեն ընկերացող հրեշտակին. «Այս գեղեցիկ ապա-

բանքները որո՞նց կը պատկանին»։ Հրեշտակը կը պատասխանէր. «Ասոնց իւրաքանչիւրը եւ բանելի հոգիի մը սեպհականութիւնն է»։

Տիկ. Ծաղիկի ուշադրութիւնը յատկապէս զբաւեց մէկը այդ յաւերժական հրաշաւլիքներէն, որուն պատերն ի վեր մազցող յասմիկի արիչները ճերմակ հրեշտակաթեւ ծաղիկներ կը ձիւնէին դէպի վար և որուն յասմկածածուկ «պատշգամին վրայ իրիկուան արևմուտքի ատենները, յէջի Աւրախլը բարեկամներէս ընտիր խումբի մը հետ ճոխ զարեջրասեղանի մը շուրջ բոլորուիլը կ'արժէ», կը մտածէր Տիկ. Ծաղիկ, որ հարցուց ուղեկից հրեշտակին թէ՝ որո՞ւ կը պատկանէր ան։

— Այդ, երկրէն վերջերս ժամանող երանելին Սուրբիկ տուտուկին կը պատկանի, պատասխանեց հրեշտակը։

Արդարեւ յիշեց Տիկ. Ծաղիկ, գեռ քիչ առաջ իրեն հետ երկինք մանող ջրկիր Սուրբիկ տուտուն, ու ինքնիրեն մտածեց. «Հըմ, եթէ իր բոլոր կեանքին մէջ, մութ ու խոնաւ տուներու մէջ թափթփուկ կեանք մը ապրող ջրկիր Սուրբիկին այսպիսի ապարանք մը շնորհուեր է, զոր կառավարել իսկ

չպիտի զիտնայ, վստահ եմ, ուրեմն ինծի արուելիք ապարանքը աւելի՛ հոյակապ, աւելի շքեղ ըլլալու է»։

\* \* \*

Ու կը շարունակեն անոնք իրենց ճանապարհը՝ շարժանկարի թաղանթներուն նըման միշտ նորոգելով իրենց շուրջի ծիծղուն տեսարանները։

— Իեռ շատ պիտի երթա՞նք, կը հարցընէր Տիկ. Ծաղիկ հոգեկան անհամբեր հըրծուանքով մը, բոպէ մը առաջ հասնելու համար իր դրախտավայրը։

— Քիչ մը ևս, ահա՛ կը հասնինք, կը պատասխանէր ժպտելով, ոստոստուն քայլերով հրեշտակը։

Վերջապէս դարձան անկիւն մը, ձախ թեքեցան ու կանգ առաւ հրեշտակը անակնկալօրէն, ցոյց տալով Տիկ. Ծաղիկին՝ ծըմակ տեղի մը վրայ՝ փոքր, ցած եւ ուռիի ճիւղերով հիւսուած հիւղակ մը, որուն թափանցիկ կողերն ի վեր կը մազցէին բաղեղի խեղճ թփիկներ, ու ըսաւ։

— Այս է բնակարանը, Տիկին, որուն  
մէջ ձեր պայծառափայլութիւնը պիտի յա-  
ւերժանայ:

Տիկ. Ծաղիկ սահմոկած մնաց պահ մը,  
լեզուն կոկորդին մէջ սահեցաւ, ու քանի մը  
անորոշ բառեր կակաղելէ վերջ, մեծ ճիգով  
մը լեզուն կոկորդէն դուրս հանել յաջողելով՝  
բացազանչեց:

Ի՞նչ, այս իմ խրճիթս . . . ասոր մէջ  
բնակիմ ես . . . Աստուած իմ, այս ի՞նչ  
անիրաւութիւն է . . . ո՛չ, ո՛չ, անկարելի  
է. ասոր մէջ սխալմունք մը կայ . . . ան-  
կարելի է որ այս իմ բնակարանս ըլլայ:  
Կամ թէ դո՛ւն չես զիտեր. Մեծաւորին հար-  
ցուր, անպատճառ դուն չես զիտեր ամէն  
բան: Եւ կամ աշառութիւն մը կայ հոս,  
սարսափելի աշառութիւն: Եթէ ոչ, ի՞նչ-  
պէս կ'ըլլայ որ երկրի վրայ ինծի ծառայ  
կոչուելու անարժան մարդոց ապարանքներ  
կը չնորհուին, իսկ ինծի՝ այսպիսի աննշան  
խրճիթ մը . . . :

— Բայց Տիկին, կտրեց խօսքը հրեշ-  
տակը, ինչ որ ալ ըսէք, ա՛յս է ձեր բնա-  
կարանը, վասնզի ի՞նչ ատաղձ որ դրկուի

մեզի երկրէն, անոր համեմատ բնակարան-  
ներ կը պատրաստուին հոս երանելեաց հա-  
մար: Չեր զրկած ատաղձը այս է եղեր եւ  
այսպիսի բնակարան մը պատրաստուած է  
ձեզի համար . . . :

— Ի՞նչ, պոռաց Տիկ, Ծաղիկ, ոըւոր  
նայեցէք ևելի: ծօ, պէիսապար մա՛րդ, ես  
այսպիսի ատաղձ մը զրկեր եմ. ո՞վ լուր  
տուած էր ինծի որ ատաղձ զրկեի, ոչ թէ  
այսպիսի չիօփիլիկի ճիւղեր, այլ՝ ատաղձ զրկ-  
էի ձեզի, մինչև ուղն ու ծուծը ատաղձ . . .  
ես այն ջրկեր ցնդած Սուրբիկը այն տեսակ  
ատաղձ ուրկէ՝ զրկեց որ անոր այնպիսի շը-  
քեղ պարտէզով ու յասմիկներով զարդար-  
ուած ապարանք մը շինուած է . . . :

Ու, Տիկինը կը պնդէր թէ՝ անկարելի է  
որ այդ խրճիթը իրը ըլլայ, թէ անպատճառ  
սխալմունք մը կայ այս գործին մէջ, եթէ  
ոչ աշառութիւն: ուստի կը պոռար, ինքզինքը  
կը փետաէր, սպառնալիքներ կը կարդար ան-  
պատճառ Մեծաւորին քովը ելլելու՝ «Արդա-  
րութիւն, արդարութիւն, Տէր Մեծաւոր»  
աղաղակելով:

Ի տես ասոր, առաջնորդ հրեշտակը

պահ մը մտածեց ինքն իրեն թէ չըլլայ ինքը  
սխալ աւել մը առաջնորդած ըլլայ այս պատ-  
ուելի տիկինը ու Մեծաւորէն պատիժ մը  
ստանայ՝ անոր պատուասիրութիւնը վիրաւո-  
րած ըլլալուն համար։ Ուստի աւելի վատահ  
ըլլալու համար, իսկոյն մօտակայ կայտնէ մը  
հեռածայնեց (հեռածայն չկար խրճիթին մէջ)  
Գրախտի Շինարարական կոմիտէի քարտու-  
ղարութնան.

— ձը բրր . . .

— Ալլօ, ալլօ . . .

— Գրախշինկոմի զրասենեա՞կը . . .

— Ալլօ, այո . . .

— Թիւ 11 բնակարանը որո՞ւ անունով  
շինուած է։

— Թիւ 11 խրճիթը ըսել կ'ուզէք։

— Այո, ձի՛ շդ։

— Այդ խրճիթին ատաղձը երկրէն ըս-  
տացուած է մի ոմն Տիկ. Ծաղիկէ, որ այս  
օր տեղս ժամանեց, անոր անունով արձա-  
նազրուած է զրասենեակիս զիսաւոր տոմա-  
րին մէջ։

— Շնորհակալութիւն, չնորհակա-  
լութիւն։

Հեռածայնի ընկալուչը վար գնելով՝ վլս-  
տահութեան շունչ մը առաւ հրեշտակը, ու  
վճռականապէս մօտենալով Տիկ. Ծաղիկին,  
ըսաւ։

— Կը ցաւիմ, Տիկին, — թէպէտ այն-  
քան ալ չէր ցաւեր — որ ո՛չ մէկ սխալ  
պատահած է ձեր բնակարանին վերաբեր-  
մամբ։ Այս խրճիթը ձերն է, շինուած՝ ձեր  
կողմէ երկրէն զրկուած ատաղձով։ Հոս ո՛չ  
մէկ սխալմունք ու աչառութիւն կը պատա-  
հի ո՛կ է ատեն։

Ու խրճիթին դռնակը բանալով ներս մը-  
զեց Տիկ. Ծաղիկը, ու աներեսութացաւ հը-  
րեշտակը։ Մինչ Տիկ. Ծաղիկ ցածուկ ու խո-  
նաւ հիւղակի յատակին վրայ խելազարի պէտ  
ինկած՝ մազերը կը փետտէր, կուլար ու կը-  
ճըստացող ակուներու մէջէն կ'աղաղակէր,  
«Երդարութիւն, արդարութիւն, Մեծաւորին-  
քով կ'ելլեմ, այս ի՞նչ անիրաւութիւն է  
այս ի՞նչ . . .»։


Նոյն միջոցին ընդուստ արթնցաւ Տիկ.  
Ծաղիկ, որ անկողնոյն մէջ էր ու կ'երազէր։  
Պաղ քըտինքի մը մէջ կը լողար, նախորդ իրիկ-  
ւան իշխմի սեղանէն գարեջրով ծանրօրէն բեռ-

Նաւորուած ստամոքսի թթուածութիւնն ու  
բերնին մէջ սիկարէթի հոտը իրար միացած....

\* \* \*

Ալ անկէ յետոյ Տիկ. Մաղիկ ձգեց գա-  
րեջը և այլ ոգելից ըմպելիներու յէյժերը,  
սիկարէթի զործածութիւնը, տէնսինկ-հօյերու  
յաճախումը ու բոլոր տեսակի ա յա կարտոն  
կեանքը, ու նուիրուեցաւ իր ընտանիքին,  
իր զաւակներուն հայեցի տոհմային կրթու-  
թեան, հայուհիներու յատուկ նախանձախըն-  
դրութեամբ մը ընտանեկան սրբութիւննե-  
րուն: Բոլո՞ր, բոլո՞ր օտարամուտ տգեղ սովո-  
րութիւններէն ու անառակութիւններէն մեր-  
կացաւ, ու, ջրկիր Սուրբիկի, լուացարար Մա-  
րիամի, հացթուխ Վառվառի պէս՝ պարզ, ա-  
ռաքինի, ընտանեսէր, ազգասէր, կրօնասէր՝  
կնկան ճի՛շտ կոչումին վերադառնալով՝ տի-  
պար կին մը գարձաւ, ամուսնին հարստու-  
թիւնն ալ միշտ խնայելով և միայն բարեզոր-  
ծական ու ազգօգուտ ձեռնարկներուն բոլո՞ր  
սրտովը պատասխանելով, ի մեծ զարմանս  
զինքը նախառէս ճանչցողներուն:

ԱՆՔ



ՀՀ Ազգային գրադարան



NL0347931

971

49124

---

---

ԳԻՆ Հ Պ. Պ.

---

---

